



Փ Ա Ր Ո Ս

Paros

ISSUE 31 - FEBRUARY / ԹԻՒ 31 – ՓԵՏՐՈՒՎՐ 2020

NEWSLETTER OF THE DIOCESE OF THE ARMENIAN CHURCH OF AUSTRALIA & NEW ZEALAND

ԹԵՄԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Շբ 1 Փետրուար – Առաւօտուն տեղի ունեցաւ Արեւմտեան Սիտնիի Համազգայինի Մերոք Փափագեան շաբաթօրեայ վարժարանի 2020 տարեշրջանի բացման հանդիսութիւնը ի ներկայութեան աշակերտութեան, ուսուցչական կազմին, ծնողներու եւ հիւրերու: Գեղեցիկ սովորութիւնը ունին մեր վարժարանները իրենց բացման հանդիսութեան հրաւիրելու հոգեւորական մը օրհնելու համար դպրոցի առաջին օրը, որպէսզի հեզասահ ընթանան դպրոցական տարեշրջանի բոլոր օրերը: Հայաստանի Հանրապետութեան եւ



դպրոցի զոյգ քայլերգներէն ետք բեմ հրաւիրուեցաւ Ս. Յարութիւն Եկեղեցոյ հոգեւոր հովիւ Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանը. ան օրհնեց աշակերտները Աստուծոյ խօսքով ու աղօթքով ու խրախուսեց զիրենք հաւատարիմ մնալու հայոյ հաւատքին ու Հայոց զիր ու գրականութեան: Ապա Համազգայինի Մեան Մասնաճիւղի ատենապետուհին տիկին Մարալ Պարսումեան յայտնեց թէ Համազգայինի Մեան մասնաճիւղը ամէն ճիգ կը թափէ կանգուն պահելու այս դպրոցը Արեւմտեան Սիտնիի մէջ . ան նաեւ շնորհակալութիւն յայտնեց դպրոցի նախկին տնօրէնուհի Տիկ Լինտա Եկենեանին որ 27 տարիներ ծառայած էր ու օգտակար դարձած այս հիմնարկին ու յաջողութիւն մատուցեց նորանշանակ տնօրէնին՝ տիար Անդրանիկ Ինճէճիկեանին: Պրն Տնօրէնը ներկայացուց ծրագիր մը, որով պիտի ջանար դպրոցը յաջողակ ու կանգուն պահել: Ան շնորհակալութիւն յայտնեց Արժանապատիւ Քահանայ Հօր Եկեղեցիէն տասնեակ մղոններ հեռաւորութեան վրայ գտնուող Փափագեան Վարժարան այցելելուն համար ինչպէս նաեւ Սրբազան Հօր, որ միշտ գուրգուրոտ վերաբերում ցոյց տուած է Հայ Վարժարանին: Հանդիսութիւնը վերջ գտաւ արժանապատիւ Տէր հօր Պահպանիչով:

Բշ 3 Փետրուար – Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արք Նաճարեան նախագահեց Մայր Տաճարի Դրամահաւաքի յանձնախումբի ժողովին, ատենապետութեամբ Պրն Մայքըլ Քարափիլէթի: Ժողովը կազմեց յայտագիրը դրամահաւաքի նախապատրաստական աշխատանքներուն, ինչպէս նաեւ ծրագիրը Բարձր. Տէր Յովնան Արք Տէրտերեանի այցին ընթացքին տարուելիք աշխատանքներուն:



Գշ 4 Փետրուար – Սրբազան Հայրը Թեմական Խորհուրդի Փոխ ատենապետ Պրն Ստեփան Գրգեաշարեան եւ Դիւանապետ Նշան Պասմաճեան, ընդառաջելով Սիտնիի Կաթօլիկ Առաջնորդութեան միջ կրօնական յարաբերութեանց յանձնաժողովի նախագահ Քոյր Ճիովաննի Ֆարքուրի հրաւերին (Director, Commission for Ecumenical and Interfaith Relations Catholic Archdiocese of Sydney), Նորթ Սիտնիի Աւստրալիոյ Կաթօլիկ Համալսարանի սրահին մէջ ներկայ եղան Մարդկային Եղբայրութեան Փաստաթուղթի ստորագրութեան առաջին տարեդարձի յուշահանդէսին: Այս փաստաթուղթը, 4 Փետրուար 2019ին, Արաբական

Միացեալ Էմիրութեանց մայրաքաղաք Ապու Տապիի մէջ ստորագրուեցաւ Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապի եւ Ալ Ազհարի Մեծ Միւֆթի Դոկտ Ահմէտ Ալ Թայէպի միջեւ: Փաստաթուղթը իր ամբողջութեան մէջ կարելի է կարդալ հետևեալ ԼԻՆՔին մէջ http://www.vatican.va/content/francesco/en/travels/2019/outside/documents/papa-francesco_20190204_documento-fratellanza-umana.html

Քոյր Ճիովաննի եւ իր գործակիցները կարողացած էին հասնիլ այն եզրակացութեան թէ ժամը հասած էր նման փաստաթուղթ մը ստորագրելու նաեւ Աւստրալիոյ մէջ ներշնչուելով վերոյիշեալ փաստաթուղթէն: Ստորագրուեցաւ փաստաթուղթ մը «Քրիստոնէայ Իսլամ Միջկրօնական Յանձնարարութեան Հաստատում» (A Christian-Muslim Interfaith Commitment Statement)» վերնագրով, ուր կողմերը յանձնառու կը դառնային եղբայրութիւն հաստատելու հաւատացեալներու թէ ոչ հաւատացեալներու եւ բոլոր բարի կամեցողութիւն ունեցող անձանց միջեւ: Ստորագրողները՝ Մայքըլ ՄաքՔէնա Եպիսկոպոս (Ատենապետ Քրիստոնէական Միութեան եւ Միջկրօնական Երկխօսութեան Աւստրալիոյ Կաթոլիկ Եպիսկոպոսներու Յանձնաժողովին), Փրոֆ. Հայտըն Բամզի, (Փոխ Դիւանապետ Աւստրալիոյ Կաթոլիկ Համալսարանի Համադրումի Աշխատանքներուն), Դոկտ Իպրահիմ Ապու Սոհամմետ (Աւստրալիոյ Մեծ Միւֆթի), Շէյխ Շաֆիք Ապտուլլա Խան (Ատենապետ Աւստրալիոյ Իսլամական Մշակութային Կեդրոնի եւ Գլխաւոր Տնօրէն Ալ Ֆայսալ Վարժարաններու): ԻՍօք առին Աւստրալիոյ Պապական Նուիրակ Քարտինալ Անկէլ Այուսօ Կուիքսոթ, Մեծ Միւֆթին, Քոյր Ճիովաննին եւ ՄաքՔէնա Եպիսկոպոսը: Արեւելեան Եկեղեցիներէն արարողութեան կը մասնակցէր նաեւ Մէլբայթ եկեղեցոյ Առաջնորդ Բոպըրթ Բապպաթ Եպիսկոպոսը եւ Յոյն Ուղղափառ Եկեղեցոյ Առաջնորդ Մաքարիոս Արքեպիսկոպոսի ներկայա-

ցուցիչը: Սրբազան հայրը շնորհաւորեց Կաթոլիկ եկեղեցոյ պատասխանատուները այս խիստ կարեւոր նախաձեռնութեան համար եւ իր բարեմաղթանքը կատարեց երկխօսութեան շարունակականութեան: Սրբազան հայրը շնորհաւորեց նաեւ Մեծ Միւֆթին եւ մաղթեց որ եղբայրական յարաբերութիւններ մշակուին աշխարհի ամէն կողմ եւ բոլոր մակարդակներու վրայ:



Փարոսի Խմբագրութիւնը հետաքրքրուող ընթերցողներուն պատրաստ է տրամադրելու փաստաթուղթերու պատճենները անզերէն եւ Արաբերէն լեզուներով:



ընտրութիւնը, որ պատիւ էր Աւստրալիոյ համար, մանաւանդ որ Աւստրալիայէն առաջին անգամն էր որ անդամուհի մը Կեդրոնականի անդամ կ'ընտրուէր: Տիկին Սեւակեան լայն բացատրութիւն տուաւ ՀՕՄԻ Կեդրոնականի տարած հսկայածաւալ աշխատանքին մասին, որ մեծապէս տպաւորիչ էր: Տիկինը իր վարչական ընկրուիներուն բարեւները փոխանցեց Սրբազան Հօր եւ իմացուց որ ՀՕՄԻ հիմնադրութեան 110ամեակին առիթով տեղի ունենայիք միջոցառումներուն մասին տեղեակ պիտի պահէ Սրբազան Հայրը: Սրբազան Հայրը իր օրհնութիւնը տուաւ Կեդրոնական Վարչութեան անդամուհիներուն եւ իր ողջոյնները փոխանցեց Աւստրալիոյ Շրջանային Վարչութեան:

ԴՂ 5 Փետրուար – Սրբազան Հայրը եւ Դիւանապետը Առաջնորդարանին մէջ ընդունեցին ՀՕՄԻ Կեդրոնական Վարչութեան անդամ Տիկին Նորա Սեւակեանը: Մինչեւ անցեալ տարի Տիկին Սեւակեան կը վարէր ՀՕՄԻ Աւստրալիոյ Շրջանային Վարչութեան ատենապետութիւնը: 2019ի Հոկտեմբերին Սոնթրէալի մէջ կայացած ՀՕՄԻ 72րդ համահայկական ժողովին, Տիկին Սեւակեան ընտրուեցաւ Կեդրոնական վարչութեան անդամ: Սրբազան Հայրը, որուն սրտին միշտ մօտիկ եղած է ՀՕՄը իր աշխարհատարած աշխատանքին համար, ողջունեց Տիկին Սեւակեանի

Եջ 6 Փետրուար – Ընդառաջելով Մարոնի Աստրալիոյ Առաջնորդ Անթուան Շարպէլ Թարապայ Եպիսկոպոսին հրաւերին, Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արք Նաճարեան եւ Դիւանապետ Նշան Պասմաճեան ներկայ եղան Երաժշտական Հոգեւոր թատերական համերգի մը **Մենք Կը Հաւատանք** (We Believe) բնաբանով: Սօս երեք ժամ տեւողութեամբ



համերգը բեմադրուած էր Մարոնի հոգեւորական Հայագգի Յովիկ Վարդապետ Պուտագեանի կողմէ: Այս հոգեւորականը ծնած է Սուրիոյ Պէնիաս քաղաքը, ան 2003 թուականին միացած է Անտոնեան Միաբանութեան (Antonine Order) եւ 2011ին ձեռնադրուած է կուսակից քահանայ եւ ստացած վարդապետի կոչում: Ան իր Աստուածաբանութեան մագիստրոսի վկայականը ստացած է Մելպուրնի համալսարանէն եւ այժմ փոխ աբբահայրն է Սուրբ Շարպէլ Վանքին՝ Մելպուրն: 2013ին հիմնած է Our Lady of Lebanon երգչախումբը եւ տաղանդաւոր ձայներու միջոցաւ բարձրացուցած է Պատարագներու երգեցողութեանց որակը: Ան բազմաթիւ համերգներ տուած է աշխարհի զանազան երկիրներու մէջ:

Համերգին ներկայ էին աւելի քան 400 հաւատացեալներ, ընդհանրապէս Մարոնի շրջանակէն: Պուտագեան վարդապետ եւ իր 45 հոգինոց երգչախումբը մեծամասնաբար Արաբերէն լեզուով դիւթեցին ներկաները բարձրորակ երաժշտութեամբ: Անոնք ներկայացուցին Յիսուսի հրաշքներուն, առակներուն ինչպէս նաեւ Խաչելութեան ու Յարութեան նուիրուած երգեր ու թատերական ներկայացումներ, վիտէօարձանագրութիւններու ընկերակցութեամբ: Երկրորդ մասը նուիրուած էր Մարոնի Սուրբերու եւ Աստուածամօր: Ձեռնարկը կը միտէր քրիստոնէայ հաւատքը զօրացնելու հանդիստեսին մէջ, Հայր Յովիկ յաջողած էր հասնիլ իր նպատակին:

Թարապայ Եպիսկոպոս իր փակման խօսքին մէջ անդրադարձաւ Հայր Յովիկի հայկական ծագումին, անդրադարձաւ Հայ Առաքելական եւ Մարոնի եկեղեցիներու ամուր կապին եւ շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօր իր քաջալերանքին համար, որով երկրորդ անգամն էր որ ան ներկայ կը գտնուէր Հայր Յովիկի համերգին, առաջինը՝ 2016ի:



Եջ 8 Փետրուար – Սրբազան Հայրը ներկայ եղաւ ՀԲԸՄ Ալեք Մանուկեան Շաբաթօրեայ Վարժարանի 2020ի պաշտօնական բացումին: Այս առիթով հետեւեալ թղթակցութիւնը ստացած ենք Ալեք Մանուկեան Վարժարանի տնօրէնութենէն.

« Շաբաթ, 8 Փետրուար 2020 ին Բարձրաշնորհ Տէ՛ր Հայկազուն Արք Նաճարեան, Առաջնորդ Աստրալիոյ և Նոր Զելանտայի թեմին , հակառակ կլիմայական աննպաստ պայմաններուն եւ տեղատարափ անձրևին, այցելեց ՀԲԸՄի Ալեք Մանուկեան Շաբաթօրեայ վարժարան, մասնակցելու համար անոր պաշտօնական բացման հանդիսութեան:



Աշակերտները, կարգապահ շարքերով, դիմաւորեցին Սրբազան Հայրը որ իր կարգին զանոնք առաջնորդեց Տէրունական աղօթքով, որուն երգեցողութենէն ետք, ան իր հայրական խօսքը ուղղեց իրենց եւ ծնողներուն, շեշտելով տան մէջ հայերէնով հաղորդակցելու կարևորութիւնը, քաջալերելով զանոնք սիրելու և իրացնելու մայրենի լեզուն: Սպա աշակերտները, ուսուցչուհիներուն կողմէ՝ առաջնորդուեցան իրենց դասարանները:

ՀԲԸՄ -ի Միտնիի մասնաճիւղի աստեճապետ տիար Միհրան Լէփէճեան, վարժարանիս հոգաբարձու անդամ պրն. Յովհաննէս Գոյումճեան, տնօրէնուհի Ռոզէթ Բանճարճեան և կարգ մը ծնողներ, թէյասեղանի մը շուրջ, համախմբուեցան Սրբազան Հօր հետ, որուն ընթացքին ան աւելի մօտէն տեղեկացաւ վարժարանիս դիմագրաւած մարտահրաւերներուն, իր մտահոգութիւնը կիսեց Հայերէնի նահանջի մասին եւ պատասխանեց ծնողներու զանազան հարցումներուն:

Սրբազան Հայրը բարի երթ մաղթեց վարժարանին 2020ի ուսումնական տարեշրջանին բացման առթիւ և ընդունեց հրաւերը ներկայ գտնուելու ամավերջի վկայականաց բաշխման հանդիսութեան :

Շր 8 Փետրուար – Պոլիս հրատարակուող Մարմարա թերթէն իմացանք թէ Աւստրալիոյ հրդեհները մարող կամաւորներուն մէջ կը գտնուէր նաեւ Հայ մը՝ Արմէն Առաքելեան անունով: Սրբազան Հօր խորհուրդով եւ Տէր Աւետիս Քահանայի ջանքերով Պրն Առաքելեան հրաւիրուեցաւ Առաջնորդարան, ուր զինք ընդունեցին Սրբազան Հայրը, Տէր Աւետիս եւ դիւանապետը: Երիտասարդ մեր հիւրը շրջանաւարտ է ՀԲԸՄ Ալէքսանտր Վարժարանէն եւ ապա Համազգային Գօլստըն Ճեմարանէն: Կը խօսի անսայթաք Արեւմտա եւ Արեւելահայերէն: Մէկուկէս ժամուան

հանդիպումին ընթացքին Առաքելեան պատմեց զանազան դրուագներ, որոնց մասնակից դարձած են ինք կամ ընկերները: Ունկնդրողներուս համար նորութիւն էր թէ ինչ միջոցներ կը գործադրուէին 30-40 մէթր բարձրութիւն ունեցող եւ սուրացող կրակի մը առջեւ պատ քաշել եւ անոր ընթացքը շեղելը, թէ Աւստրալիան ինչպիսի օդանաւ ունէր ինչպէս յայտնի Մարի Պաշիր օդանաւը եւ կամ վարձուած նման օդանաւեր, որոնցմով կարելի էր Աւստրալիան փրկել հրոյ ճարակ դառնալէն: Ան բացատրութիւն տուաւ անտառներու մէջ գոյութիւն ունեցող բնական թակարդներու (Sink Hole) մասին, որոնց մէջ երբ մէկը իյնայ յոյսը համարեա կը կորսուի զինք գտնելէն: Հիացումով ծանօթացանք թէ Աւստրալիան 80000 կամաւորներու ուժ ունէր, թիւ մը որ այլ երկիրներու բնակչութեան մէջ շատ նօսր է: Առաքելեան խօսեցաւ



պետութեան, մանաւանդ Գլատիս Պերէճիքլեանի գլխաւորած կառավարութեան բարձրորակ կազմակերպչական աշխատանքին մասին, որուն շնորհիւ նուազագոյն վնասը կրեց նահանգը, ան նաեւ մատնանշեց քննադատելի երեւոյթները: Մինչ հանդիպումը տեղի կ'ունենար, Արմէն Առաքելեան իր ձեռքի հեռախօսին վրայ պատգամներ կը ստանար, ուր իրմէ կը խնդրուէր այս անգամ օգնելու յորդառատ անձրեւներու պատճառած հեղեղներէն մարդ ազատելու բարի գործին: Արմէն Առաքելեան խորհրդատու է Չինական անասնաբուժական ընկերութեան մը: Ան իրերայաջորդ 31 օր կամաւոր աշխատանք տարած է այս հրդեհներու մարման գործին մէջ օրական 16 ժամ՝ Քաթոմպայի շրջանին մէջ: Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց այս հոյակապ երիտասարդին տարած անզուգական աշխատանքը եւ մաղթեց որ ան օրինակ հանդիսանայ շատ մը Հայերու, որոնք, ի սեր իրենց երկրին՝ Աւստրալիոյ, տանին նման աշխատանք: Յուսով ենք որ առիթ կարելի ըլլայ ստեղծել որ Արմէն Առաքելեան իր փորձառութեանց եւ կամաւոր աշխատանք նիւթին մասին խօսի Առաջնորդարանի կազմակերպելիք Լսարանական ասուլիսի մը ընթացքին:

Կիր 9 Փետրուար – Թեմիս բոլոր եկեղեցիներուն մէջ տօնուեցաւ Սուրբ Սարգիսի տօնը եւ յաւուր պատշաճի քարոզներ տրուեցան վեր առնելու Սուրբ Սարգիսի քրիստոնէական եւ մարդկային արժէքները եւ քայլելու անոր օրինակով: Սուրբ Յարութիւն եկեղեցոյ մէջ պատարագեց Արժ Տէր Պարթեւ Քահանայ Գարագաշեան իսկ քարոզը տուաւ Սրբազան Հայրը: Ան մանրամասնութեամբ անդրադարձաւ Սուրբ Սարգիսի կեանքին հանգրուաններուն, որուն ի յուր հաւատացեալները ամբողջական պատկերը կարողացան կազմել Ս. Սարգիսի կեանքին եւ գործունէութեան: Տրուած ըլլալով որ Ս. Սարգիսի անուան օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմէ հռչակուած է Երիտասարդներու Օր, յարարտ Սուրբ Պատարագի Սրբազան Հայրը, յատուկ արարողութեամբ, օրինեց բոլոր երիտասարդները եւ բոլոր անոնք որոնք կը կրէին Սարգիս անունը, անոնց մաղթելով արեւշատ օրեր եւ բեղուն գործունէութիւն: Փարոսի խմբագրութիւնը կը շնորհաւորէ Հայ երիտասարդութիւնը իրենց օրուան առթիւ ինչպէս նաեւ Սարգիս անուն կրող բոլոր մեր Հայ եղբայրները:



Կիր 9 Փետրուար – Սուրբ Յարութին Եկեղեցւոյ Ծխական Խորհուրդին նախաձեռնութեամբ Ֆաթուշ ճաշարանին մէջ, նախագահութեամբ Սրբազան Հօր, յոբելեարին եւ ընտանիքին, քահանայ հայրերուն, թեմական եւ ծխական մարմիններու ներկայացուցիչներուն, տօնուեցաւ Արժանապատիւ Տէր Նորայր Ասագ Քահանայ Բաթանեանի քահանայական ձեռնադրութեան 35ամեակը, հանդիսավարութեամբ Պրն Աւօ Գարակեօզեանի: Իրենց խօսքերուն մէջ Արժանապատիւ քահանայ հայրեր Տէր Պարթեւ Գարագաշեան եւ Տէր Աւետիս Համբարձումեան իրենց գնահատանքը արտայայտեցին Տէր Նորայրի տարած 35ամեայ աշխատանքին եւ իրենց գոհունակութիւնը՝ որպէս գործակից: Խօսք առին Թեմական Խորհուրդի ատենապետ Պրն Սարգիս Տէր Պետրոսեան, Ծխական Խորհուրդի ատենապետ Պրն Պետրոս Զօրլու, Թեքէեանի «Բարձրացում» ոտանաւորը արտասանեց Պրն Ստեփան Գրգեաշարեան իսկ յոբելեար Քահանայ հայրը իր շնորհակալութեան եւ երախտիքի խօսքին կողքին մեներգեց «Կիլիկիա» երգը: Սրբազան Հայրը վեր առաւ Տէր Հօր բարոյական եւ կազմակերպչական յատկութիւնները, անոր անսակարկ եւ օրինակելի նուիրումը եկեղեցւոյ, տասնեակ տարիներու Լոյս ամսաթերթի պատասխանատուութիւնը եւ խմբագրումը եւ մաղթեց որ Աստուած զինք առողջ ու կայտառ պահէ միշտ: Հաւաքը ւարստեցաւ Սրբազան Հօր Պահպանիչով:



Բշ 10 Փետրուար – Հայաստան Համահայկական Հիմնադրամի(ՀՀՀ) Աւստրալիոյ մասնաճիւղի վարչութիւնը իր հերթական ժողովը գումարեց Սրբազան Հօր նախագահութեամբ: Ժողովը զբաղեցաւ յառաջիկայ Մայիսին Երեւանի մէջ տեղի ունենալիք ՀՀՀի տարեկան ընդհանուր ժողովին օրակարգով եւ այնտեղ ներկայացուելիք առաջարկներով: Պատգամաւորները նաեւ պիտի զբաղին ՀՀՀի յաջորդ դրամահաւաք-ձեռնարկին հայրենի արուեստագէտներ հրաւիրելու աշխատանքով:



Գշ 11 Փետրուար – Սրբազան Հայրը նախագահեց Կալուածոց Յանձնախումբի հերթական ժողովին:

Դշ 12 Փետրուար – Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի եւ Թեմական խորհուրդի անդամ Պրն Գեորգ Զափրագեանի, ներկայ եղաւ Գօլստրն Ճեմարանի 2020 տարեշրջանի պաշտօնական բացման հանդիսութեան: Տարիներ առաջ խնամակալութեան կողմէ հաստատուած բարերարներու հոգեհանգիստի սովորութիւնը շարունակելով Ճեմարանի տնօրէնը հրաւիրած էր Սրբազան Հայրը եւ Տէր Հայրը Արշակ եւ Սօֆի Գօլստրն բարերարներու կիսանդրիներուն առջեւ կատարելու հոգեհանգստեան արարողութիւն Ճեմարանի բոլոր բարերարներուն հոգիներուն ի հանգիստ: Ներկայ էին Ճեմարանի բարերարներ, տնօրէնութիւնը, ուսուցչական կազմը, ծնողներ, աշակերտութիւնը եւ Համագայիւնի պատասխանատու անձնակազմի անդամներ: Տպաւորիչ արարողութեան ւարստին աշակերտներ ծաղկեպսակներ գետեղեցին կիսանդրիներուն առջեւ: Ապա, Սրբազան Հայրն ու բոլոր հիւրերը հրաւիրուեցան Նալպանտեան Սրահ, ուր տեղի ունեցաւ դպրոցի պաշտօնական բացման հանդիսութիւնը, դպրոցի նոր պետերուն երդման արարողութիւնը եւ անոնց նշանակներուն օրհնութիւնը Սրբազան Հօր կողմէ: Խօսք առաւ Ճեմարանի տնօրէն Պրն Էտի Տեմիրճեան եւ հրաւիրեց Սրբազան Հայրը արտասանելու իր սրտի խօսքը: « Դուք ինչը ւ այստեղ էք առաւօտեան կանուխ այս ժամուն, հարց տուաւ Սրբազան





Հայրը, պատասխանելով՝ որովհետեւ դուք կը հաւատաք Հայ Վարժարանի առաքելութեան եւ անոր կարելորութեան: Դուք կը հաւատաք որ մեր համայնքին մէջ իր կարելոր դերը կը խաղայ Գօլստրն Ճեմարանը պատրաստելու համար վաղուան մեր առաջնորդները, որոնցմէ մի քանին իրենց երդումը հիմա տուին, պատասխանատուութեան բարձր գիտակցութեամբ ղեկավարելու իրենց դասընկերները»: Սրբազան Հայրը դրուատեց Հոգեհանգստեան արարողութեան սովորութիւնը եւ բարի երթ մաղթեց Ճեմարանին՝ բեղուն 2020 տարեշրջանի մը համար:

Եջ 13 Փետրուար – Տեառնընդառաջ: Ի՞նչ գեղեցիկ ամանդութիւն: Սրբազան Հայրը, Սուրբ Յարութիւն եկեղեցոյ մէջ հանդիսապետեց արարողութեան, որմէ ետք քահանայ հայրերուն հետ միասին շրջափակին մէջ գետեղուած խարոյկին շուրջ տեղի ունեցաւ Անդաստան, ապա Սրբազան Հայրը վառեց կրակը: Ամուսնացեալ զոյգեր, նշանուածներ եւ ժողովուրդի անդամներ ցատկեցին ճարճատող կրակին վրայէն: Սկսաւ շուրջօրացը, որուն մասնակցեցան յատկապէս երիտասարդ զոյգերը: Արժ Տէր Աւետիս Քահանայն գեղեցիկ գաղափարը ունեցած էր Առաջնորդարան հրաւիրելու 2019ի ընթացքին ամուսնացեալ զոյգերը, ծանօթանալու Սրբազան Հօր հետ եւ առնելու անոր օրհնութիւնը: Աւելի քան 12 հայկական նոր բոյներ կազմած զոյգեր հաւաքուեցան Սրբազան հօր եւ քահանայ հայրերուն շուրջ եւ մասնակից դարձան սրտբաց զրոյցի: Հիւրերը հիւրասիրուեցան Առաջնորդարանի Տիկնանց Յանձնախումբին կողմէ: Սրբազան Հայրը կատարեց իր բարեմաղթութիւնները եւ շեշտեց Հայ ընտանիքին զօրութեան առաւելութեանց վրայ, Հայ ընտանիքը նկատելով հիմը Հայրենիքին ու գրաւկանը Հայութեան յաւերժութեան: Այս հաւաքը առիթ հանդիսացաւ որ նորապսակ Հայ ընտանիքները մշակեն նաեւ ընտանեկան բարեկամութիւններ եւ ստեղծեն ընտանեկան յարաբերութիւններ: Սրբազան Հայրը իր խօսքին աւարտին դրուատեց Առաջնորդարանի տիկնանց յանձնախումբի տարած եկեղեցանուէր գործունէութիւնը եւ իր շնորհակալութիւնը յայտնեց ճիս հիւրասիրութեան համար:



Եջ 13 Փետրուար – Նոր Տարուան եւ Ս. Ծննդեան տօներու առթիւ Սուրբ Գրոց Սերտողութեան դասընթացքը կը դադրի: Գլխաւորութեամբ Սրբազան Հօր, 13 Փետրուարին դասընթացքը վերսկսաւ եւ կը շարունակուի ամէն Հինգշաբթի առաւօտեան ժամը 11-12: Մասնակցեցան աւելի քան 20 տիկնաներ:

Իրբ 14 Փետրուար – Աւստրալիոյ Կիպրացիներու Միութեան եւ Կիպրոսի դեսպանուհի Մարթա Մարումաթիի հրաւերին ընդառաջելով, հայկական զանազան կազմակերպութիւններու ներկայացուցիչներ հանդիպում մը ունեցան Կիպրոսի Ազգային Ժողովի խօսնակ Տիմոթիոս Միլլոսիսի հետ Միտնիի Four Seasons հիւրանոցին մէջ: Հանդիպման մասնակցեցան Սրբազան Հայրը, ՀՅԴ եւ ՌԱԿ



կուսակցություններու, ՀԲԸՄի, Հայ Դատի յանձնախումբի եւ Հայ Աւետարանչական Ընկերակցութեան ներկայացուցիչները, որոնցմէ ոմանք խօսք առին եւ ներկայացուցին իրենց տարած աշխատանքները: Պարոն Խօսնակը տեղեկացուց Կիպրահայ համայնքի կարելոր ներդրումին մասին Կիպրոսի տնտեսական թէ քաղաքական աշխատանքներուն մէջ, խօսուեցաւ Թուրքիոյ տարած ծաւալողական քաղաքականութեան մասին, որ ի վնաս է Կիպրացի եւ Հայ ժողովուրդներուն: Առաջարկուեցաւ աւելի մօտիկ յարաբերութիւններ ստեղծել Աւստրալիոյ Կիպրացիներու եւ Աւստրալահայերու միջեւ: Սրբազան հայրը իր շնորհակալութիւնը յայտնեց Պրն Խօսնակին: Այս վերջինը Սրբազան Հօր նուիրեց յուշանուէր մը:

Ուրբ 14 Փետրուար – Հայ Մշակութային Կեդրոն հաւաքուած էին 60է աւելի գրասերներ մասնակցելու համար Համազգայինի Գրական Յանձնախումբի կազմակերպած «Գաւաթ մը Գինիի Շուրջ Գրական Երեկոյին», նիւթ՝ «Պատմէք Ինձ Գրկին Սիրոյ Մասին» - Հայերէն Բանաստեղծութիւն Սիրոյ Մասին: Սրբազան հայրը, Թեմական Խորհուրդի անդամ Պրն Գեորգ Չափրագեան, Տիկին Մարինա Չափրագեան եւ Դիանապետ Նշան Պասմաճեան բանաստեղծութիւններով մասնակցեցան յայտագրին: Սրբազան Հօր կարդացած բանաստեղծութիւնը իւրայատուկ էր, որովհետեւ գրուած էր 13րդ տարուն, Միջին Հայերէնով կամ Ռամկօրէնով Յովհաննէս Երզնկացիի կողմէ: Ատենապետուհի Տիկին Լիլիկ Կոտոյեանի բարի գալուստի խօսքէն ետք 20 գրասերներ կարդացին զանազան բանաստեղծութիւններ, տարբեր հեղինակներէ: Երեք գրասերներ կարդացին իրենց հեղինակած բանաստեղծութիւնները, ինչ որ յոյս կը ներշնչէ որ Հայերէն բանաստեղծութեամբ զբաղողներ տակաւին գոյութիւն ունին Աւստրալիոյ մէջ: Ձեռնարկը իր երգերով ճոխացուց Տիկին Ադունիք Մարգարեան: Հիւրաբար ներկայ էր նաեւ հայրենի դերասանուհի Յասմիկ Կարապետեան, որ իր խօսքը ուղղեց ներկաներուն եւ յորդորեց ամուր կառչիլ Արեւմտահայերէնին եւ զայն դուրս բերել իր սկարացման վտանգէն: Գրական Յանձնախումբը այս ձեռնարկով ի յայտ բերաւ նոր տաղանդներ, որը գնահատելի է եւ խիստ կարելոր: Փարոս կը գնահատէ ձեռնարկին կազմակերպիչները եւ կը մաղթէ որ նման ձեռնարկներով կարելի ըլլայ յաւելել հետաքրքրութիւն ստեղծել Հայ գրականութեան եւ արուեստին նկատմամբ: Փակման խօսքը կատարեց Սրբազան հայրը, որ դրուատեց Գրական Յանձնախումբի այս գեղեցիկ աշխատանքը եւ յորդորեց պահել մեր երկու բարբառները՝ Արեւելահայերէնն ու Արեւմտահայերէնը, որոնք զիրար կը հարստացնեն եւ միասնաբար՝ մեր լեզուն: Սրբազան հայրը գնահատեց նաեւ ներկաներուն մասնակցութիւնը, ան վերջին երկու տարիներուն երրորդ անգամն էր որ կը մասնակցէր գրական երեկոներուն: Սրբազանը հաստատեց որ այս ձեռնարկին մասնակիցներուն թիւը նախորդ ձեռնարկներուն մասնակիցներուն թիւին կրկինն էր, ինչ որ փաստ էր մեր գաղութի գրական հետաքրքրութեան: Հաւաքը փակուեցաւ Սրբազան Հօր օրհնութեամբ:



Շբ 15 Փետրուար – Սրբազան Հայրը, Հոգեշնորհ Տէր Արտակ Վարդապետ Արապեան եւ Արժ. Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան մասնակցեցան Սուրբ Սարգիսի Տօնին առթիւ ACYAի կազմակերպած ընկերային հաւաքին, որ տեղի ունեցաւ Միտնիի The Kittyhawk ճաշարանին մէջ ներկայութեամբ 80է աւելի երիտասարդ-երիտասարդուհիներու: Սրբազան Հայրը յոյժ գնահատելի գտաւ այս հաւաքը եւ իր խօսքին մէջ խորհուրդ տուաւ որ երիտասարդական աւելի մեծ ձեռնարկ մը կազմակերպուի, որուն նպատակը ըլլայ երիտասարդական մտերմութեան հաստատում, նոր երիտասարդներու իրարու ծանօթացում եւ դրամահաւաք, որպէսզի երիտասարդութիւնը ապահովէ իր պիտոճէն հաւասարակշռելու համար եկամուտ:





ՊՅ 26 Փետրուար – Առաջնորդարանի կազմակերպությամբ առաջին Լսարանական Երեկոն տեղի ունեցավ Առաջնորդարանին մեջ, նախագահությամբ Հայկազուն Արք. Նաճարեանի: Դասախօսն էր Հոգեբույժ Տոքթ. Յարութին Ճեպեճեան, նիւթ «**Հոգեբանություն և Աստուածաբանություն**»: Տոքթ. Ճեպեճեան, որ այժմ որպէս խորհրդատու հոգեբույժ կը պաշտօնավարէ Սիտնիի արուարձաններէն Կորտընի The Gordon Clinic, եւ Gordon Private Hospitalի մեջ, ծնած է Ադեքսանդրիա - Եգիպտոս, 2001 թուականին փոխադրուած է Աւստրալիա եւ դասախօսած Նիւքասթլի եւ Նիւ Սաութ Ուէյլզ համալսարաններուն մեջ: Ան իր Մագիստրոսի (Master Degree) վկայականը ստացած է Գահիրէի Համալսարանի Հոգեբուժական բաժնէն:

1993-ին ստացած է հոգեբուժութեան վկայական, Իրլանտայէն, (Diploma in Psychological Medicine, Royal College of Physicians of Ireland and Royal College of Surgeons in Ireland):

2010-ին տիրացած է Աւստրալական FRANZCP (Fellow of the Royal Australian and New Zealand College of Psychiatrists) վկայականին:

Տոքթ. Ճեպեճեան Հայկական բոլոր կազմակերպութիւններուն զօրակից կը կանգնի բարոյապէս թէ նիւթապէս: Ան կը հաւատայ որ իւրաքանչիւր կազմակերպութիւն իր աշխատանքով շունչ կու տայ Հայութեան եւ Հայրենիքին: Ան անդամ է ՌԱԿԻ եւ 2016էն՝ ՀԲԸՄԻ ցկեանս անդամ: 2011էն մինչեւ 2017 ան վարչական անդամ եղած է Սիտնիի Սուրբ Յարութին եկեղեցոյ Ծխական Խորհուրդին: Տոքթորը եղած է Աւստրալիոյ ներկայացուցիչը Համահայկական Բժշկական Միջազգային Յանձնախումբին (AMIC, Armenian Medical International Committee) եւ իր ներդրումը ունեցած է նաև Սփիւռք - Հայրենիք Համահայկական Բժշկական համաժողովներուն, 2007 - 2013:

Հանդիսավար Նշան Պասմաճեանի բացման խօսքէն ետք խօսք առաւ Տոքթ. Ճեպեճեան եւ բազում օրինակներով եւ Սուրբ Գրային մեջբերումներով փաստեց թէ ինչպէս կարելի էր յաւիտենական Լոյսը, այսինքն գԱստուած փնտռելով, հոգին նորոգել, զայն բուժել եւ երջանկութիւն գտնել: Ներկաները բազում հարցեր ուղղեցին դասախօսին, որոնց սպառնիչ պատասխան տուաւ բժիշկը: Եզրափակիչ իր խօսքին մեջ Սրբազան հայրը վեր առաւ հոգեբույժ դասախօսին մարդկային եւ Քրիստոնէայ Հայուն արժանիքները, իր շնորհակալութիւնը յայտնեց ներկաներուն, որոնք քաջալեր հանդիսացած էին այս ձեռնարկին եւ յոյս յայտնեց որ գաղութի մտաւորական զարգացման ի խնդիր կազմակերպուող այս ամենամտայ լսարանական երեկոները քաջալերուին նաեւ մեր երիտասարդներուն կողմէ, որոնց պիտի հրամցուին զիրենք հետաքրքրող յատուկ նիւթեր: Յաջորդ Լսարանական Երեկոն տեղի պիտի ունենայ Մարտ 25ի երեկոյեան ժամը 7.30ին, Առաջնորդարանի մեջ: Պիտի դասախօսէ երիտասարդ կամաւոր Արմէն Առաքելեան, նիւթ Կամաւորութեան եւ Կամաւորին Ոգին: Արմէնին մասին յաւելեալ տեղեկութիւններու համար տեսնել 8 Փետրուարի մեր լուրը:



**ԲԱՐՁՐԱՇՆՈՐՀ ՅՈՎՆԱՆ ԱՐՔ ՏԵՐՏԵՐԵԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ ՄԻՏՆԻ
28 ՓԵՏՐՈՒԱՐԷՆ 1 ՄԱՐՏ 2020**

Ուրբ 28 Փետրուար – Հայկազուն Արք. Նաճարեան, ընկերակցությամբ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի եւ Թեմական Խորհուրդի Ատենապետ Պրն Մարգիս Տէր Պետրոսեանի, առաւօտեան ժամը 9ին դիմաւորեց ԱՄՆ Արեւմտեան Թեմի Առաջնորդ եւ Էջմիածնի Մայր Տաճարի Վերականգնման Յանձնախումբի Ատենապետ Բարձրաշնորհ Տէր Յովնան Արք. Տէրտերեանը, որ երեք օրուան համար այցելեց Սիտնի ներկայացնելու Տաճարի վերականգնման աշխատանքները, որուն համար համազգային դրամահաւաքի արշաւ կազմակերպուած է Մայր Աթոռին կողմէ: Յովնան Սրբազան հազիւ Առաջնորդարան հասած, ուր եւ իջեանեց, արդէն սկսաւ իր առաքելութեան գործնականացման: Նախ այցելեց Բարեկեցութեան Կեդրոն յաճախող մեր տարեցներուն, ուր



արտասանեց իր սրտի խօսքը եւ օրհնեց զանոնք, հակիրճ բացատրութիւն տուաւ Մայր Տաճարի աշխատանքներուն մասին շեշտելով որ իւրաքանչիւր Հայ կը մասնակցի այս դրամահաւաքին իր սրտաբոյսի նուէրով: Մեր ազգի նուէրներով է որ պիտի վերականգնի Մայր Տաճարը: Հայկազուն Սրբազան շնորհակալութիւն յայտնեց իր հոգեւոր եղբօր եւ մեր հայրիկներուն ու մայրիկներուն:

Առանց ժամանակ կորսնցնելու, Սրբազան Հայրերը, Տէր Աւետիս եւ Պրն Տէր Պետրոսեան այցելեցին Համազգային Գօլստըն Ճեմարան եւ ՀԲԸՄ Ալեքսանտր Վարժարան, ուր դիմաւորուեցան տնօրէններուն, ուսուցիչներու եւ աշակերտութեան կողմէ: Յովնան Սրբազան խօսեցաւ աշակերտութեան, որոնք մեծ

հետաքրքրութիւն ցուցաբերեցին: Անոնք պատասխանեցին Սրբազան Հօր հարցումներուն եւ անոր ուղղեցին իրենց հարցումները: Սրբազան Հայրը ցոյց տուաւ տեսաերիզ մը Մայր Տաճարին մասին, որ մեծապէս տպաւորեց աշակերտները: Ան հրահրեց աշակերտները եւ լիացուց անոնց սրտերը հայրենասիրութեամբ եւ եկեղեցասիրութեամբ: Սրբազանը հարցուցած էր թէ ի՞նչ կը նշանակէր Էջմիածինը աշակերտներուն համար եւ Գօլստընի աշակերտուհիներէն մէկը տուած էր հետեւեալ պատասխանը. «*Էջմիածինը մեր ինքնութեան արտայայտութիւնն է*»: Սրբազանը հիացած այս պատասխանէն իր հետագայ բոլոր ելոյթներուն ընթացքին պատմեց այդ մասին: Ալեքսանտր վարժարանի մէջ աշակերտները ներկայացուցին կարճ



թատերախաղ մը նուիրուած Վարդանանց հերոսներուն, որ մեծապէս տպաւորեց Սրբազան հայրը: Ան իր հետ բերած գրքոյկները, աղօթքներ եւ տեսաերիզներ, նուիրեց զոյգ վարժարաններու աշակերտներուն իսկ Սիտնիի Առաջնորդարանին կողմէ տպուած Ս.Էջմիածնի նկարով գեղեցիկ քարտեր բաժնուեցան բոլոր աշակերտներուն: Յովնան Սրբազան լիացած սրտով եւ յիշարժան տպաւորութեամբ վերադարձաւ Առաջնորդարան:

Երեկոյեան, Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ մէջ Հրաշափառի երգեցողութեամբ Յովնան Սրբազան մուտք գործեց եկեղեցի եւ մասնակցեցաւ Հսկումի արարողութեան, որուն աւարտին ան իր սրտի խօսքը ուղղեց 120է աւելի հաւատացեալներուն: Հայկազուն Արքեպիսկոպոս նախ ներկայացուց իր հոգեւոր եղբայրը, որուն հետ իր ծանօթութիւնը եւ գործակցութիւնը 40



տարիները կ'անցնին: Ան թուեց այն մեծ պատասխանատու գործերը զորս յաջողութեամբ գլուխ հանած է Յովնան Սրբազան, ինչպէս կազմակերպութիւնը երկու տարի առաջ տեղի ունեցած երիտասարդական ուխտագնացութեան եւ 2001 թուին կազմակերպումը 1700ամեակի տօնակատարութեանց: Բնականաբար, այսօրուան իր ուսերուն դրուած գործը ատենապետելու Մայր Տաճարի Վերականգնման Յանձնախումբը, նուազ պատասխանատուութիւն չի դնէր Սրբազան Հօր ուսերուն: Ապա խօսք առաւ Յովնան Սրբազան: Նախ իր երախտագիտութիւնը յայտնեց Հայկազուն Սրբազանին եւ Թեմական խորհուրդին իր Աւստրալիա այցը իրականացնելուն համար: Պատմեց իր տպաւորութեան մասին որ ստացած էր Գօլստըն Ճեմարան եւ Ալեքսանտր վարժարան այցէն եւ բացատրեց թէ ինչ ահաւոր վիճակէ անցած էր Մայր Տաճարը եւ որ հրաշքով է որ փոյլ չէր եկած մինչեւ նորոգութեանց սկսիլը: Շեշտեց այն իրողութիւնը, որ Հայ ազգի միասնական լուսաներով



պիտի նորոգուեր այս սրբավայրը եւ դեռ հարիւրամեակներ պիտի ծառայեր հայութեան հոգեւոր կեանքին: Սրբազանը ցոյց տուաւ տեսաերիզ մը, ուր թէքնիք բացատրութիւն կը տրուեր վերականգնումի աշխատանքներուն մասին: Սրբազանը յայտնեց նաեւ որ մէկ օր առաջ մեկնարկը եղած էր **cathedral.am** կայքէջին, ուր կարելի էր գտնել վերանորոգման մասին տեսաերիզներ, լուրեր եւ պատմական տուեալներ: Ապա ժողովուրդը հրաւիրուեցաւ եկեղեցայ Էսկաբեան սրահը, ուր Սուրբ Յարութիւն Եկեղեցայ Տիկնանց Յանձնախումբը Պահքի պատասխկներով հիւրասիրեց բոլոր ներկաները: Սրահին մէջ Յովնան Սրբազան ունեցաւ մտերմիկ խօսակցութիւն հաւատացեալներուն հետ եւ պատասխան տուաւ առկախ մնացած բոլոր հարցերուն:



Շբ 29 Փետրուար – Երեկոյեան, կազմակերպութեամբ Առաջնորդարանին, տեղի ունեցաւ քոթթէյլ մը ի պատիւ Յովնան Սրբազանին եւ որուն հրաւիրուած էին հայկական կազմակերպութեանց ներկայացուցիչներ եւ գլխաւոր նուիրատուներ: Թեմականի ատենապետ Պրն Սարգիս Տէր Պետրոսեանի բարի գալստեան խօսքէն ետք խօսք առաւ Դրամահաւաքի Յանձնախումբի ատենապետ Պրն Մայքըլ Քարափիէթ որ հրաւիրեց ներկաները առաւելագոյն չափով նուիրելու Մայր Տաճարի ծրագրին: Ապա Հայկազուն Սրբազան հիւրերուն ներկայացուց Յովնան Սրբազանը: Վերջինս համայնքէն իր երկօրեայ դրական տպաւորութիւնները բացայայտեց եւ ներկայացուց տեսաերիզ մը Մայր Տաճարի

նորոգութեան աշխատանքներուն մասին, ուր արծարծուած տեղեկութիւնները ափ ի բերան թողուցին ներկաները: Հարց պատասխանէ ետք ներկաները անձնական հանդիպումներ ունեցան Սրբազան Հօր հետ եւ իրենց զօրակցութիւնը յայտնեցին վերականգնման ծրագրին: Քոթթէյլը, որուն ներկայ էին 90ի շուրջ հայորդիք, պատրաստուած էր Առաջնորդարանի Տիկնանց ժրաջան յանձնախումբին կողմէ: Ներկաները, իրենց հարազատ տան մէջ, կարողացան իրարու հետ խորհրդակցիլ ոչ միայն Մայր Տաճարի հարցով այլ նաեւ ազգն ու Համայնքը յուզող զանազան նիւթերով: Հանդիսութիւնը իր աւարտին հասաւ երեկոյեան ժամը 10.30ին:



Կիր 1 Մարտ – Արեւազալի արարողութենէն ետք տեղի ունեցաւ գոց Պատարագ, որուն աւարտին Յովնան Սրբազան տուաւ իր քարոզը: Ան նախ իր գոհունակութիւնը յայտնեց Հայ համայնքին իրեն ցուցաբերած ջերմութեան եւ Էջմիածնի Մայր Տաճարին համար ցուցաբերած գուրգուրանքին համար: Սրբազանը շրջապատած էին Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ Կիրակնօրեայ Վարժարանի 35 աշակերտ-աշակերտուհիները: Ան աշակերտներուն հետ միասնաբար աղօթեց իր հեղինակած աղօթքներէն մին ապա խօսքը ուղղեց 300է աւելի հաւատացեալներուն անգամ մը եւս բացատրութիւն տալով Մայր Տաճարի վերականգնման անյետաձգելի աշխատանքներուն մասին: Սօս մէկուկէ ժամուան անձնական հանդիպումէ ետք, Սրբազան Հայրերը, երեք քահանայ հայրերը եւ Թեմական եւ Սիստիի երկու ծխական խորհուրդներէն ներկայացուցիչներ մասնակից եղան ողջերթի ճաշին: Երեկոյեան, Յովնան Արքեպիսկոպոս լաւ յուշերով մեկնեցաւ Երեւան, 3 Մարտին մասնակցելու Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի ժողովին:



Փարոսի խմբագրութիւնը, որ ուշի ուշով հետեւեցաւ երեք օրերու միջոցառումներուն, կը շնորհաւորէ Հայկազուն Սրբազանը եւ Թեմական Խորհուրդը իրենց բժախնդիր աշխատանքին ինչպէս նաեւ ձեռք բերած նիւթական բայց յատկապէս բարոյական արդիւնքներուն համար:

Restore Etchmiadzin Cathedral, Revive the Faith and Thrive!
DONATION / PLEDGE

YES I/We would like to donate to the renovation of the Etchmiadzin Cathedral.

\$50.00 \$100.00 \$500.00 \$1,000.00 Other \$.....

By Cheque: Payable to Diocese of the Armenian Church of Australia & New Zealand

By Direct Deposit: Westpac BSB 032297 Account No. 312529 Ref: #[Surname]
 Diocese of the Armenian Church of Australia & New Zealand

Credit Card: Mastercard/Visa only (1.5% credit card surcharge applies)
 Name on Card: Card No.
 Expiry / CVV: Authorised signature:.....

Pledge / Instalments: I/We desire to pay our pledge of \$..... in instalments of \$.....

NAME: **CONTACT EMAIL / NO.:**

DIOCESAN NEWS



Saturday 1 February – The opening of the 2020 academic year for the Hamazkaine Serop Papazian Saturday School in Western Sydney was held in the morning in the presence of students, teachers, parents and guests. The schools in our Diocese have in place the beautiful custom of inviting our clergy for a blessing ceremony on the first day of school to ensure the smooth running of all days of the school year. After the singing of the national anthem of the Republic of Armenia and the school's anthem, Holy Resurrection Church Parish Pastor Reverend Father Avetis Hambardzumyan blessed the students, with his words and prayer encouraged them to remain faithful to the Armenian faith and to the Armenian language. Mrs Maral Barsoumian, Chairperson of the Hamazkaine Sevan Chapter expressed the Sevan Chapter was making every effort to support this school in Western Sydney. She also thanked the former Principal of the school, Mrs Linda Yakenian, who has served and contributed the institution for 27 years and wished the new principal, Mr Antranik Injejikian, success. The new Principal presented a plan that would strive to keep the school successful and sustainable. He expressed his gratitude to the Reverend Father for visiting the Papazian School having travelled many miles from his parish as well as to Archbishop Haigazoun Najarian who has always shown a caring attitude towards the Armenian School. The event concluded with the Father Avetis' closing Prayer of Protection.

Monday 3 February – The Primate His Eminence Archbishop Haigazoun Najarian presided over the Mother Cathedral fundraising committee meeting, chaired by Mr Michael Carapiet. The meeting drafted an outline of the fundraising program and the proposed itinerary for the visit of the Primate of the Western Diocese of the Armenian Church of North America, His Eminence Archbishop Hovnan Derderian.

Tuesday 4 February – At the invitation of the Executive Director of the Archdiocese of Sydney's Ecumenical and Interfaith Commission, Sister Giovanni Farquar, Archbishop Haigazoun Najarian, the Diocesan Vice-Chairman Mr Stepan Kerkyasharian and the Chancellor Nishan Basmajian participated in the Commission for Ecumenical and Interfaith Relations, held at the North Sydney Catholic University on the first anniversary of the signing of the Human Fraternity document by His Holiness Pope Francis and the Grand Imam of Al-Azhar Ahmad Al-Tayyeb in Abu Dhabi, UAE on 4 February 2019.

This is the link to read the document: http://www.vatican.va/content/francesco/en/travels/2019/outside/documents/papa-francesco_20190204_documento-fratellanza-umana.html

Sister Giovanni and her associates had come to the conclusion that the time had arrived for the signing of a similar document in Australia, inspired by the abovementioned. A document, 'A Christian-Muslim Interfaith Commitment Statement' was signed, renewing fraternity between believers and non-believers and among all people of good will. The Australian document – signed by Bishop McKenna, who is the chair of the Bishops Commission for Christian Unity and Inter-religious Dialogue, Prof Hayden Ramsay ACU deputy Vice-Chancellor Catholic Church, Dr Ibrahim Abu Mohammed, Grand Mufti of Australia and Sheik Shafiq Abdullah Khan, Chair of the Australian Islamic Cultural Centre, on behalf of Australian Muslim communities. Messages were



delivered including one by Cardinal Ayso Gwixot representing the Vatican, the Grand Mufti, Sr Giovanni, and Bishop McKenna. An Eastern Church service was conducted presided over by the Melkite Church Primate Bishop Robert Rabbat and a cleric representing the Greek Orthodox Church Primate Archbishop Makarios. Archbishop Najarian congratulated the Catholic Church authorities on this poignant initiative, expressing his good wishes for the continuation of the dialogue; also congratulating the Grand Mufti, hoping for the fraternal relations to be cultivated in all regions of the world and in all sectors of communities.

For those interested in reading the document, Paros is prepared to distribute the document in English and Arabic.





Wednesday 5 February – The Primate and Chancellor received the Armenian Relief Society (ARS) Central Executive Board member Mrs Nora Sevagian in the Diocesan Centre. Until last year, Mrs Sevagian served as the ARS Australian Regional Committee’s Chairperson. In October 2019 Mrs Sevagian attended the 72nd ARS International Convention and was elected to serve as member of the Central Executive Board. The work of the ARS has always inspired Archbishop Najarian and he warmly welcomed Mrs Sevagian’s appointment, which is of great significance, especially as it is the first time a resident of Australia has been elected to the Board. Mrs Sevagian gave an impressive, comprehensive outline of the extensive efforts of the ARS Executive Board. Mrs Sevagian relayed the goodwill wishes of her

co-elected colleagues and assured Archbishop that she would convey details of events scheduled for the 110th anniversary of ARS. Archbishop Najarian extended his blessing to the members of the Executive Board and his well wishes to the Australian Chapter members.

Thursday 6 February – At the invitation of the Maronite Church Primate in the Diocese of Australia, Bishop Antoine Charbel Tarabay, Archbishop Haigazoun Najarian, accompanied by Chancellor Nishan Basmajian, attended the musical concert inspired by the Holy Scriptures entitled ‘We Believe’, which ran for close to three hours; produced by Maronite cleric Archimandrite Hovig Boudakian. This Reverend Father was born in Baniyas Syria, joining the Antonine Order in 2003, consecrated a celibate priest in 2011, ordained to rank of Archimandrite. He achieved his Master’s degree of theology at Melbourne University and is currently serving as Vice Abbot at St Charbel Monastery Melbourne. In 2013 founding ‘Our Lady of Lebanon’ choir, participating during Holy Mass and performing around the world, Father Boudakian and his 45-member choir moved the audience, singing stirring lyrics for the most part, in the Arabic language. They presented the Lord Jesus’ miracles, parables, crucifixion and resurrection in song and theatrical performance and overhead video projections. The second half of the program was dedicated to the Maronite Saints and the Holy Mother of God. The purpose of the event was to strengthen the platform for Christian faith within the community and Father Hovig succeeded in doing so.

In his closing address, Bishop Tarabay reflected on Father Hovig’s Armenian heritage, remarked on the strong bond between the Armenian Apostolic and Maronite Churches and thanked Archbishop Najarian for his encouragement and support, attending Father Hovig’s event for the second time, the first being in 2016.



Saturday 8 February – Archbishop Najarian attended the opening assembly of AGBU Alex Manoogian Saturday School ‘s new academic year. On this occasion the following contribution was received from the school principal.

“Saturday 8 February 2020, His Eminence Archbishop Haigazoun Najarian, Primate of Australia and New Zealand, visited the AGBU Alex Manoogian Saturday School despite the inclement weather - inundated with rain,, to participate in the opening assembly of the school year.

The rows of school children greeted the Archbishop who led them in the singing of The Lord’s Prayer; he delivered his pastoral message, directed to the children and their parents, emphasising the importance of speaking in Armenian in the home and encouraged them to treasure and feel a sense of ownership of our mother tongue.



The children were then led by their teachers into their classrooms.

AGBU Sydney Chapter Chairman Mihran Lepejian, School Board member Mr Hovhannes Kouyoumdjian, Principal Rosette Panjarjian and a few parents joined Archbishop around a table for afternoon tea, continued their discussions in an intimate

setting hearing of their challenges. The Archbishop aired his concerns for the growing rejection of the Armenian language and answered the various questions posed by the parents.

Archbishop Najarian expressed his well wishes for the 2020 school year and accepted the invitation to attend the end of year graduation ceremony.”

Saturday 8 February – An article in the Istanbul *Marmara* publication presented an Australian- Armenian who had been fighting fires in the recent bushfires, Armen Arakelian. At the Archbishop’s request and Father Avetis Hambardzumyan’s investigation, the firefighter was invited to the Diocesan Centre, meeting with the Primate, Father Avetis and the Chancellor. The young guest is an AGBU Alexander Primary School and Hamazkaine Galstaun College graduate who speaks fluently, in both western and eastern Armenian dialects. During the one-and-a-half-hour-long visit, Armen told of the various incidents which he and his colleagues experienced. It was amazing to hear the first hand testimony, in particular, the way of enforcing the barrier between a 30 to 40 metre high blaze and redirecting its force; about the Australian aerial firefighting fleet as well as the bushfire fighting air tanker named after Professor Marie Bashir, and those hired from overseas, all contributing to the stoppage of further damage to human lives, wildlife and property. He told of the perilous sink holes located in bushland which engulfed a victim leaving no trace. It was impressive to hear that an army of 80,000 volunteers engaged in this last exercise, a number not equalled in any other country. He remarked on the leadership of Premier Gladys Berejiklian and her government departments, which alleviated a greater impact on the state, however, noted some failings. During the visit, Armen kept receiving messages on this mobile phone requesting his assistance, this time, to assist people threatened by the horrendous flooding. Armen also informed of his position on the advisory board which monitors Chinese livestock exports. He had been active in volunteer duty for 16 hour days for 31 consecutive days in the Katoomba area. Archbishop praised this remarkable young man’s selfless dedication with the hope that his example will inspire fellow Armenians, out of love for their country Australia, to contribute in like manner. We are hopeful that Armen Arakelian will be able to share of his extra-ordinary experiences during a session of the Diocesan monthly lecture evenings.



Sunday 9 February – On the Feast of St Sarkis the Captain, commemorations were held in all parishes of the Diocese. Holy Mass was celebrated, and relevant sermons were delivered, highlighting the saint’s Christian and humane principles and values to strive to emulate in our own lives. In Holy Resurrection Church, Reverend Father Barteve Karakashian celebrated Holy Mass and Archbishop Haigazoun Najarian delivered the thought provoking sermon; outlining the Saint’s inspirational milestones which Christians can aspire to. Nominated as the Day of Youth, as decreed by His Holiness Karekin II, following Holy Mass, the Primate presided over a short ceremony, blessed the youth and all named Sarkis, wishing them prosperous futures.

Paros editorial congratulates all Armenian youth on this occasion, and all fellow brothers named Sarkis.

Sunday 9 February – The Holy Resurrection Church Parish Council hosted a lunch at *Fattoush* restaurant, with the Primate presiding to celebrate Reverend Father Norayr Patanian’s 35th anniversary of ordination into the priesthood. In attendance were Father Norayr’s family, parish priests, Diocesan and Parish Councillors. Mr Avo Karageuzian welcomed everyone and extended congratulations to the guest of honour inviting others to similarly convey their sentiments. Addresses were delivered by parish priests Father Barteve Karakashian and Father Avetis Hambardzumyan, commending the dedication of Father Norayr over the last 35 years and their partnership in service together.



The Diocesan Council Chairman Mr Sarkis Der Bedrossian, Parish Council Chairman Mr Bedros Zorlu expressed their congratulatory messages, the Vahan Tekeyan poem *Partsratsoum* was recited by Mr Stepan Kerkyasharian, and the honoree thanked and expressed his appreciation ending with his singing of *Giligia*. The Archbishop praised Father Norayr’s moral and organisational qualities, his exemplary commitment to the church, his decades of work on *Looyce* monthly and prayed for God’s granting of continuing good health and vigour. The gathering was closed with the Primate’s benediction.

Monday 10 February – The committee of the Hayastan All-Armenian Fund Australian chapter held its periodic meeting with the Primate presiding. The meeting focused on the agenda and ideas to be presented during the annual general meeting scheduled for May in Yerevan. The committee will also examine invitations of Armenian artists for the next HAAF fundraising event.



Tuesday 11 February – Archbishop Najarian presided during the periodic Properties Committee meeting.



Wednesday 12 February – Archbishop Najarian accompanied by Father Avetis Hambardzumyan and Diocesan Councillor Mr Kevork Tchaprazian attended the official opening of the 2020 academic year of Galstaun College. Continuing the tradition of honouring the memories of all the benefactors established by the School Board many years ago, the Principal of the College invited the Archbishop and reverend Father to conduct a memorial service in front of the busts of benefactors Arshak and Sophie Galstaun. College benefactors, governing bodies, teachers, parents, students, and Hamazkaine representatives were present. At the end of the stirring ceremony, students placed wreaths in front of the busts. Then, Archbishop Najarian and all the guests

were invited to the Nalbandian Hall where the official swearing in of the school captains and prefects and the blessing of their badges by the archbishop was held. Mr Eddy Demirjian, Principal of the College addressed the attendees and invited Archbishop Najarian to convey his heartfelt words. He posed to the attendees, “Why are you here so early this morning?” and continued, “Because you believe in the mission and importance of the Armenian School. You understand that Galstaun College has an important place in our community to prepare tomorrow’s leaders, some of which have now sworn to lead their classmates with a high sense of responsibility.” The Archbishop upheld the custom of the Requiem Service Liturgy and wished the College a successful 2020 year.”

Thursday 13 February – The Thursday Ladies Bible Study group recommenced their fellowship under the guidance and leadership of Archbishop Najarian after taking a break over the Christmas and New Year break. The group of more than 20 ladies meet every Thursday from 11.00 a.m. to 12.00 p.m.

Thursday 13 February – *Dyarentarach*, what a beautiful tradition! Archbishop Najarian presided over the church service in Holy Resurrection Church after which, accompanied by the parish priests, made their way onto the adjacent grounds where, surrounding the traditional bonfire, *Antasdan* was held – *the blessing and glorification to God for His bounty, His goodness and abundance throughout the world*. The Primate then lit the bonfire and the married couples, the betrothed and the community faithful jumped over the flames. *Shourchbar* followed with the majority of the young couples joining in the dance. At Father Avetis’ initiative, the 2019 newlyweds were invited back to the Diocesan Centre to meet with the Archbishop and receive his blessing. More than 12 Armenian couples gathered around the Primate and parish priests and participated in a warm and inviting discussion.

The guests were served refreshments prepared by the Diocesan Ladies Auxiliary. Archbishop Najarian expressed his well-wishes and emphasised the benefits of a strong family unit as the core of the Homeland and an indication of its preservation. This gathering gave opportunity for the forging of relationships between the family units. In his address, the Primate acknowledged the dedication of the Diocesan Ladies Auxiliary and the splendid array of cuisine they had prepared.



Friday 14 February – The Australian Cypriot Community and the High Commissioner of the Republic of Cyprus Mrs Martha Mavrommati initiated a reception in the Four Seasons Hotel, with various Armenian community representatives attending. The keynote speaker was President of the Cypriot Parliament, Dimitrios Syllouris. Armenian guests attending the event included Archbishop Haigazoun Najarian and representatives from the ARF and ADL, AGBU, ANC and the Armenian Missionary Association of Australia, a few of whom conveyed messages, introducing their works in the community. The guest speaker informed of the important contribution of Cypriot-Armenians to the economic and political affairs of Cyprus and the influence of Turkey’s political exertions with its detrimental impact on the Cypriot and Armenian communities. Suggestions were made for the forging of closer relations between the Australian Cypriot and Australian Armenian communities. The Archbishop thanked the speaker who in turn presented a memento gift to the Primate.

Friday 14 February – The Hamazkaine Literary Committee hosted an evening, “Around a Glass of Wine” on the topic “Tell Me Again the Story of Love – Armenian Poetry About Love”, with more than 60 literary enthusiasts attending the event at the Armenian Cultural Centre. Archbishop Najarian, Diocesan Councillor Mr and Mrs Kevork and Marina Tchaprastian, and Chancellor Nishan Basmajian each participated in the program presenting a poem. The poem read by the Archbishop was unique because it was written in the 13th century in Middle Armenian or Ramgoren by Hovhannes Yerznakatsi. Following the welcome by Mrs Lilik Kotoyan, 20 of the literary enthusiasts read various poems by different authors. Three of the participants read poems they had authored themselves which inspired hope that Armenian poets still exist in Australia. Mrs Aghounig Markarian added to the enjoyment of the evening with her songs. Also present was Armenian actress Hasmik Garabedian who happened to be here as a guest, she addressed her audience and urged them to cling firmly to Western Armenian and revive it from its endangered weakening state. With this event the Literary Committee has showcased new talent which is appreciated and extremely important. Paros appreciates the organisers of the event and hopes that such events will create more interest in Armenian literature and the arts. Archbishop Najarian delivered the closing address in which he praised this beautiful work of the Literary Committee and exhorted the importance to keep our two dialects, Eastern and Western Armenian, that enrich each other and together our language. He also commended the participation of those present, and noted that this was the third time he had attended a literary evening in the past two years. He stated that the number of participants at this event had doubled from the previous ones which demonstrated the interest in our community. The evening was closed with his blessing.



Saturday 15 February – Archbishop Najarian with Very Reverend Father Ardag Arabian and Reverend Father Avetis Hambarzumyan attended a social gathering organised by ACYA on the occasion of St Sarkis Day, in the presence of more than 80 young men and women at The Kittyhawk Restaurant in Sydney. In his address, the Archbishop highly commended the youth event with the aim of establishing connections and interaction between youth, to get to know one another, and to also raise funds to meet the budget for youth activities.

Wednesday 26 February – The Diocesan Centre hosted the first of a series of Lecture Evenings, presided by Archbishop Haigazoun Najarian: The presenter was Psychiatrist, Dr Harutyun Jebejian on the topic of “**Psychology and Theology**”. Dr Jebejian, who currently serves as a consultant psychiatrist at The Gordon Clinic in Sydney and Gordon Private Hospital, born in Alexandria, Egypt, moved to Australia in 2001 and has lectured at the Universities of Newcastle and New South Wales. He received his Master Degree from the Psychiatric Department of Cairo University. In 1993, he received a Diploma of Psychiatry from Ireland (Diploma in Psychological Medicine, Royal College of Physicians of Ireland and Royal College of Surgeons in Ireland). In 2010, he was entered into the Australian FRANZCP (Fellowship of the Royal Australian and New Zealand College of Psychiatrists). Dr Jebejian supports all Armenian organisations, both morally and financially. He



believes that each organisation through its work and endeavours breathes life into Armenians and the Motherland. He is a member of the ADL and in 2016 became a life member of the AGBU. From 2011 to 2017, he served on the Parish Council of the Church of the Holy Resurrection in Sydney. He has been the Australian representative to the Armenian Medical International Committee (AMIC) and has also contributed to the Diaspora-Homeland Pan-Armenian Medical Conferences, 2007 - 2013.

Following the opening address of Nishan Basmajian, Dr Jebejian addressed the audience with his numerous examples and Scripture quotations, he demonstrated how the Eternal Light, that is, seeking God, restores the soul, finds healing and joy. The attendees asked many questions to the presenter, which were answered by the physician. In his concluding remarks, Archbishop Najarian highlighted the merits of compassion and Christian-Armenian values upheld by this Physician. He thanked those present who encouraged the evening's gathering, and hoped the community will benefit from these monthly lectures to stimulate the intellect, similarly anticipating the encouragement of young people with topics of interest to them. The next Lecture Evening will be held on March 25 at 7.30 p.m. in the Diocesan Centre. The presenter will be a young volunteer, Armen Arakelian, on the subject of Volunteering and the Spirit of Volunteerism. For more information about Armen, see our February 8 news release.



HIS EMINENCE ARCHBISHOP HOVNAN DERDERIAN'S MISSION IN SYDNEY 28 FEBRUARY TO 1 MARCH 2020



Friday 28 February – Archbishop Haigazoun Najarian accompanied by Father Avetis Hambarzumyan and Diocesan Council Chairman Mr Sarkis Der Bedrossian, welcomed His Eminence Archbishop Hovnan Derderian, Primate of the Western Diocese of North America and Chairman of the Mother Cathedral Restoration Project Committee, at 9.00 a.m. for a three day visit in Sydney to present details on the progress of the restoration work, for which an international fundraising campaign has been organised by the Mother See. Barely stepping foot in the Diocesan Centre, where he stayed, the Archbishop commenced on his mission by visiting the seniors citizens' social support of

the Armenian Community Welfare Centre where he expressed his heartfelt words and blessed the elderly, providing a brief explanation of the works of the Mother Cathedral and stressing that the aim is for each Armenian to participate in this fundraising drive with his heartfelt gift. It is with these gifts that our nation that will restore the Mother Cathedral. Archbishop Najarian thanked his spiritual brother and our elderly fathers and mothers.

Without wasting any time, the two Archbishops with Fr Avetis and Mr Der Bedrossian visited the Hamazkaine Galstaun College and AGBU Alexander School, where they were welcomed by principals, teachers and students. Archbishop Derderian spoke to the students who showed great interest. They responded to questions posed by the Archbishop and similarly posed questions to him. The Archbishop showed a video on how the restoration of the Mother Cathedral is progressing, which greatly impressed the students. He encouraged them and filled their hearts with patriotism and a love for the church. When the Archbishop asked the students what Etchmiadzin meant to them, one student responded, "Etchmiadzin is the expression of our identity." The Archbishop was





delighted by this answer and retold this encounter at every subsequent event. At the Alexander School, the students presented a short play dedicated to the heroes of Vartanants. The Archbishop gifted booklets, prayers, and videos he brought with him to both schools. Beautiful cards with a picture of Holy Etchmiadzin printed by our Diocese were distributed to all the students. His Eminence returned to the Diocesan Centre greatly impressed.

In the evening, at the Holy Resurrection Church, with the singing of the Processional *Hrashapar*, Archbishop Derderian made his way into the church to participate in the Rest Hour Service (*Hesgom*) after which he addressed his heartfelt message to the more than 120 faithful present. Archbishop Najarian firstly introduced his spiritual brother, with whom his acquaintance and service goes back 40 years.



He recollected the great responsibilities entrusted to and successful missions accomplished by Archbishop Derderian, as in the organisation of the youth pilgrimage two years ago and in 2001, the 1700th anniversary celebrations. Of course, the work placed on his shoulders today, to Chair the Mother Cathedral Restoration Committee, places no less responsibility on his shoulders. Archbishop Derderian took the opportunity to firstly express his gratitude to Archbishop Najarian and the Diocesan Council for making possible his visit to Australia. He recounted his impressions of the visit to Galstaun College and Alexander School and subsequently, explained the terrible condition in which the Mother Cathedral was in which miraculously held itself until the renovations began. He emphasised how this sanctuary is to be renovated with the united effort of its people and to serve the spiritual life of Armenians for hundreds of years to come. The Archbishop presented a video explaining the restoration work. He informed the congregants of the website launch of cathedral.com a day prior, where videos, news and historical information about the repairs were available. The faithful were later invited to the Church's Edgarian hall, where the Ladies' Committee of the Holy Resurrection Church hosted refreshments with Lenten finger food. Archbishop Derderian had the opportunity to mingle with the faithful to converse and answer additional questions.



Saturday 29 February – In the evening, a cocktail reception organised by the Prelacy was held in the Diocesan Centre in honour of His Eminence Archbishop Hovnan Derderian with representatives of Armenian organisations and key donors invited. Following the opening welcome by the Diocesan Council Chairman Mr Sarkis Der Bedrossian, Mr Michael Carapiet, Chairman of the Fundraising Committee, called on the invitees to donate as much as possible for the purpose of the Mother Cathedral. Archbishop Haigazoun Najarian followed by introducing Archbishop Derderian who outlined his positive



impressions of the community over the past two day and presented a video on the Mother Cathedral renovation work. After answering the questions posed, the invitees had personal discussions with the Archbishop and expressed their support of the restoration project. The cocktail, attended by about 90 Armenian faithful, enjoyed the delicacies prepared by the diligent Ladies Guild of the Diocesan Centre. Those present in the sanctity of their Diocesan home were able to consult not only on the issue of the Mother Cathedral but also on various subjects that touched the nation and the community. The event concluded at 10.30 p.m.



Sunday 1 March - After the Sunrise Service (*Arevakal*), a closed curtain Divine Liturgy was celebrated at the end of which Archbishop Derderian delivered the homily. He first expressed his gratitude to the Armenian community for the warmth shown to him and the nurturing care demonstrated toward the Mother See of Holy Etchmiadzin. He reflected on his visits with the seniors of the Friday Welfare Centre program and his encounter with the students in the Armenian schools, all of which had left their mark on him.

The Archbishop was surrounded by 35 students of the Holy Resurrection Church Sunday School. He prayed spontaneously together with the children and then spoke to the more than 300 congregants again explaining the urgent work of rebuilding the Cathedral.

Friends of the Diocese

Archbishop Haigazoun Najarian
 Mr & Mrs Sarkis & Alice Der Bedrossian
 Mr & Mrs Kevork & Marina Tchaprazian
 Dr & Mrs Artin & Maro Jebejian
 Mr & Mrs Avo & Jackie Tevanian
 Mr & Mrs John & Taleen Marcarian
 Holy Resurrection Church
 Mr Henry John

Mr John Nazarian
 Dr & Mrs Garo & Laura Artinian
 Messrs Hratch & Zohrab Keverian

Mr & Mrs Diran & Virginia Vahratian
 Mrs Ello Meguerditchian,
 Alexander & Robert Yaghjian Family
 Mr & Mrs Hagop & Asdghig Aladjajian

Mr & Mrs Noubar & Gina Mazlounian
 Dr & Mrs Assadour & Gracy Ekmejian
 Mr & Mrs Jack & Sirvart Elmassian



Archbishops Derderian and Najarian with the Parish Priests joined the faithful in the church courtyard. After a personal meeting which lasted about one and a half hours, the clergy with representatives from the two Parish Councils and the Diocesan Council enjoyed a lunch together. In the evening, Archbishop Derderian departed for Yerevan with good memories to participate in the Supreme Spiritual Council meeting on March 3. The editorial staff of Paros, who closely followed the events of the three days, congratulates Archbishop Najarian and the Diocesan Council for their meticulous work as well as for the financial but especially morally rewarding outcome achieved.



EM Funerals

Serving With Dignity, Compassion & Excellence!
 Proudly Australian owned and operated.



Always here to help.

Ello Meguerditchian

"It would be an honour
 for me and my
 compassionate staff
 to assist you in your
 time of need."



Ph: 0405 675 571

E: ello@emfunerals.com

Contact me for a discreet, obligation free discussion

Սիտնիի Հայ գաղութի կողմէ ճանչցուած
 Էլո Մկրտիչեանը պատրաստ է
 լաւագոյնս օգտակար հանդիսանալու
 թաղմանական սպասարկութեան

Personalised/Professional service • Burial or Cremation services
 • Repatriation of remains (coming from overseas/sending overseas)
 Fluent in many languages • Will always answer your call 24/7 • All cultures
 For peace of mind, ask about our Pre-Paid Funeral - 3 years interest free payment plan*

* For funeral services only, burial plots not included.

Thank You to
 Dr & Mrs Artin & Maro Jebejian
 for their ongoing support
 To discuss sponsoring an issue
 of Paros or placing a business advertisement,
 please contact Laura Artinian on 0409049304